



Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԸՕԳԵՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻ ԹԻՒ 2.

ՀԸՋԱՆ ՄԻԱՄԵԱՅ

ՓԵՊՐՈՒԱՐ 1866

129-54

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ


Ալեքսեբրոնի Կամար յգոմաճ նաւը :

Օգը պարզ, երկինքն անամպ ու
 դուարթ որ մի էր, միջերկրական ծու-
 վուն մէկ խորշին մէջ, յերկինջ թէ
 յանդնդախոր յատակէ ծովու, հակա-
 ռակ հով մի մասնաւորապէս յարձա-
 կելով վեր ու վար կը յուզէր ալիքնե-
 րը որոյ վերայ կար նաւ մի, և իւր
 մէջտեղէն ատեն ատեն դէպ ի եր-
 կինքն բարձրացած սեւ մուխէն կ'ե-
 րեւար թէ շոգենաւ էր : Մէջը եզող
 մարդոցմէ խառն ձայներ կը լսուէր,
 բայց շոգենաւը առանց ճամբայ ել-
 նելու՝ ալիքներուն վերայ միայն կը
 տատանէր երբեմն աջ և երբեմն ձախ
 դին . մուխը երբեմն կը գաղբէր, և
 երբեմն կը ծխէր :

Այս նաւուն համար շատեր կը...

սէին թէ հասարակ նաւ էր, և թէ
 իւր հնու թիւնը մինչև Այտեան թու-
 ները կ'եղնէ, կան ոմանք ալ որ կ'ըսեն
 թէ Այտեան տապանի յետին մնա-
 ցարդներէն շինուած է, երբ ջրհե-
 ղեղէն ետքը քամիին սաստիկութենէն
 Վաստեաց գագաթէն խլելով՝ Սենա-
 արայ դաշտին մէջ ձգեց ու ցրուեց
 զայն, որոյ մնացորդացը մէկ մասէն
 անմիջապէս կառուցուեցաւ այս
 նաւը :

Իւր դիւցազնական հնու թիւնը
 ինչ որ ալ ըլլայ, սա յայտնի է որ, յի-
 շեալ նաւը անյիշատակ դարերէ ի
 վեր ովկիանոսներու վերայ մեծամեծ
 նաւամարտութեանց մէջ մտած է,
 շատ յաղթութիւններ ըրեր ու քիչ
 անգամ յաղթուէր է : Քանի որ ու-
 չի կրնար ճարտար նաւապետներ ու-
 նեցած է, յաղթապանձ փառօք միշտ



պատկած է իւր ճակատը : Իւր երեւելի նաւապետներն փոխուելուն , որ գլխաւորաբար չորս անգամ եղած է , չորս անգամ ալ նաւուն կառավարութիւնը յեղափոխուած է : Արջին անգամ մեծապէս վնասուեցաւ այս նաւս Պաղեստինու ու Լիպսոս սիջուրերը բարբարոս ծովասպառախներէ , կորսուեցուց իւր նաւապետը և իւր պատերազմական դրօշակը : Յետ այնորիկ որքան ալ Լիբրոպիոյ , նա մանաւանդ Վաղղիոյ նաւարաններուն մէջ մնաց նորոգութեան համար , այսու ամենայնիւ անհնարին եղաւ իւր առջի պայծառութիւնը վերստին ստանալ և իւր յափշտակուած ու բրդգողուած դրօշակը նորոգել : Լիւ այս վերջին խեղճ վիճակիս մէջ մնաց երկար ժամանակ . շատ ալէկոծութիւններու պատահեցաւ . շատ ալիքներ գլխէն անցան , շատ ժայռերու ու խութերու զարնուեցաւ : Բայց աներեւոյթ ձեռք մի կարծես թէ իւր վերայ հսկելով կը պահպանէր զինքը ընդդէմ ալէտանջ կոհակներու և մրկածին օգերու :

Թէպէտ և առանց նաւապետի մը նաց այս նաւը , սակայն նաւաստեաց մէջէն գտնուեցան ճարտար մարդիկներ , որոնք բաւական երկար ժամանակ կառավարեցին նաւը . և որովհետեւ պատերազմի մէջ ալ մտնելու ալ երես չունէր , միջերկրական ծովուն եզերքները մինչեւ Պոսփորինեղուցը և անկէ եւս անցնելով դէպ ի Լիբսինեան ծոցը կը նաւարկէր անվրնաս հզօր պաշտպանութեան մի ներքեւ , որ շատ անգամ զինքը ծովասպատակաց ձեռքէ ալ ազատած էր : Սոսից իւր առջի փառքն ու նշանը կորսուեցուցած և աշխարհիս պատերազմական նաւուց ընդհանուր ցուցակին մէջէն իւր անունը ջնջուած

էր , բայց և այնպէս իւր մէջ գրտնուած առաջին կարգի պաշտօնակալ նաւորդաց յատուկ ջանքովն ու խրանմքովը գտնէ վաճառականութիւն ընելու սկսած և ըստ կարի առեւտրական նաւու մի յարգն ու վարկը սկսած էր ձեռք բերել : Բիշ քիչ իւր ծովասորչէն դուրս ելնելով Լիբրատայ վերայօր նաւարկելով ու Պարսից ծոցէն անցնելով մինչեւ ի Հընդկոց աշխարհքը և մինչեւ հին Աամ գունեանց երկրին սահմանները սկսեալ էր Երթալ և իւր վաճառականութիւնը ընդարձակել . Վանգեսեան հարստութեամբ իւր գողը ընցնել , և իւր սրբազան խորանը , որ երկրորդ գլխաւոր պատերազմէ մի յաղթութեամբ ելնելէ ետքը կառուցած էր , և դրեթէ ամէն ալէկոծութեանց և փոթորիկներու մէջ նա էր զինքը պահպանողը , սկսաւ փայլել Հնդկային ոսկով և Աէլանի մարգարտով : Այն ժամանակին սկսած էր միանգամայն նաւորդել յաբրիական ծով , ի Վաղղիս և ի Հորանդա . և մօտ ժամանակներս մինչեւ Վորմացոսի և Աեսպուկիոսի նոր աշխարհքը հետազօտելու ելած էր : Ընծանօթ մնացած էր իրմէ մի միայն Լիստրալիան , որ իւր համբաւաւոր ոսկւոյն առատութեամբը շատ երեւելի նաւատէրներ ու նաւապետներ իրեն ձգած , և շատ բազդախնդիր ու ճակատագրի ետեւէ ինկնող ընչաքաղց մարդիկներ իրեն քաշած , շատերն հարստացուցած ու խիստ շատերն ալ թերեւս ունեցածէն ալ զրկած էր :

Լիսպէս ուրեմն մեր հիմակուան ալիքներուն հաճոյիցը թող տրուած խեղճ նաւը մինչեւ մօտ տարիներս իւր առագաստներուն զօրութեամբն ու ղեկավարներուն փորձական գիւ

տու թեան ուժովը եթէ ոչ պատե-
րազմական՝ գէթ իւր բնական կազ-
մութեան շնորհիւր առաջին կարգի
առեւտրական նաւերու հետ մրցե-
լու կարող էր . և օտարազգիք ան-
գամ անոր թէ՛ գլխաւոր և թէ՛ հա-
սարակ նաւորդաց և պաշտօնակալաց
հաւատարմութիւնն ու անխորհախ
ընթացքը տեսնելով, իրենց յարգն
ու վարկմանը և գրեթէ իրենց հա-
րըստութեան ու գոյիցը աւանդա-
պահ ըրած էին :

Այս կէս մի խեղճ և կէս մի յա-
ջողութեան երես բունող վիճակի մէջ
էր մեր ալէկոծեալ նաւը , երբ նա-
ւական արհեստին մէջ մեծ ու անակ-
նունեի յեղափոխութիւն մի ծագե-
ցաւ . գէպքն ու գիտութեամբ շոգիին
ծածուկ զօրութիւնը յայտնեց , և
մարդկային բնական հանձարը անոր
աջակցելով , յղացան ու ծնան այնպի-
սի զաւակ մի , որ սկսաւ մեծ վտա-
հութեամբ շիրիւլ ծովու ալիքնե-
րուն և արհամարհել անոր մարդա-
կուլ և նաւակուլ սպառնալիքները :
Յետ այնորիկ սկսան նաւերը ծովուն
երեսը իբր լայնածաւալ և անսահ-
ման գաշտերու վերայ նժոյգներու
նման սրարշաւ վազել . ալիքները խո-
նարհեցան անոր մագական զօրութե-
տակը , Աւողան՝ իւր բոլոր սասա-
կութեամբը հաղիւ կարաց համար-
ձակել անոր գէժ՝ դնելու , և անոր
փրփրածին ոտիցը ներքեւ արգելք-
ներ հանել : Տեսան ազգերն ու զար-
մացան , ռամիկը տեսածին վերայ՝
իսկ գիտունը բնութեան գաղտնեա-
ցը վերայ : Աւաատէրերն ու վաճա-
ռականք , որոնք մինչեւ ցայնժամ ըստ

հին դրութեան առաջատու կը բա-
նեցընէին իրենց նաւերը , ալեաց ու-
հողմոյն գերի էին , և անոնցմէ կա-
խեալ էր իրենց բաղդն ու ապագայն ,
և թերեւս ճամբայ ելնելուն հա-
զարումէկ նուէրներ և դուցէ մին-
չեւ անգամ իրենց միակ զաւակը կը
խոստանային « Պիտիգոնին » զոհելու , թէ
որ խաղաղութեամբ հասցընելու ըլ-
լար իրենց նաւը գէպ ի նպատակը .
յետ այնորիկ թողուցին շատերն ի-
րենց նախկին դրութիւնն և սկըղ-
բունքը , և սկսան նոր դրութեամբ
վարուիլ , ընդունելով արդի նոր ըս-
կընունքը , և իրենց նաւերուն խա-
ւարչուտ ու նսեմ խորշերը լուսա-
ւորեցին բնական (հանքային) նոր
լուսով : Հատերը , որոնց նաւը հիմ-
նական կազմութեան կողմանէ հա-
տատուն էր , և արդի նաւային վի-
ճակը կը ներէր , յաջողեցան իրենց
ձեռնարկութեանը մէջ , սկսան նա-
ւերնին սրնթաց արշաւել և մէկ
ժամուն մէջ տասներկու մղոն տեղ
քայլել : Աշխարհագրական աստի-
ճաններն ու երկրիս կլիմաները ի-
րենց համար մանկական խաղալիկ մի
եղաւ՝ ելելէջ ընելով սուղ ժամուան
միջոցի մէջ . տարին իրենց համար ա-
միս էր , և ամիսն օր մի , և օրը ժամ
մի . այսպէս մէկէն ի մէկ կարծես
թէ գիւթական զօրութիւն մի զգե-
ցան , որոնք մեր պառաւներուն ա-
ռասպելներուն մէջ կը տեսնենք , և
կամ Հաղարումէկ գիշերներ ըսուած
Արաբացի պատմութեանց մէջ կը
կարդամք :

Այս նաւական վիճակին զարմա-
նալի փոփոխութիւնը տեսնելով մեր

1 Եւողորը ըստ դիցաբանից՝ Արամազդայ որ-
դին էր և վերակացու հողմոյ , և Սիկիլոյ հիւսի-
սակողմն եղած Եւողեան կղզիներուն մէջ կ'իջնէր :

1 Պիտիգոն՝ որ լատին լեզուով հեպտոն ալ կը
կոչուի երբեմն , Արմատի որդին և Արամազդայ
եղբայր կը համարուէր . և կ'իջնէր ծովու վերայ :

արէկոծեալ նաւուն նաւաստիները ,
 փորձ փորձեցին իրենց նաւուն մէջ
 ալ ընդունելու սոյն նոր սկզբունքը .
 և առանց դիտելու նաւուն բնական
 կազմութեան վիճակն ու հանգա-
 մանքները , ու զելով մէկ ժամու մէջ
 մէկ ամսուան տեղ քայլել , քակեցին
 նաւին խորշերն ու զետեղեցին հոն
 երկրթէ անարդիլ ու հսկայաձեւ մե-
 քենաներն , զոր Աւրոսպայի երեւելի
 գործարաններուն մէջ ձուլուած էին :
 Նաւը մէկէն ի մէկ շարժում մի ա-
 բաւ մեքենաներուն սաստիկ ցնցու-
 մէն , և նաւաստիք ուրախութենէ
 սկսան ծափ զարնել և նաւակատեաց
 սոն կատարել , կարծելով թէ այն
 շարժումը շոգիին ուժէն էր : Այս
 տեսնելով նաւուն գլխաւոր պաշտօ-
 նակներն , որոնց ձեռքն էր մինչեւ
 ցայնժամ անոր ղեկն ու կառավա-
 րութիւնը , թողուցին իրենց պաշ-
 տօններն ու ետ քաշուեցան նաւուն
 մէկ կողմը , և սկսան իրենց սիկարը
 քաշել անհոգութեամբ , թէպէտ և
 իրենց պարտաւորութիւնն այն չէր :
 Նաւը այն ցնցումէն յետոյ յանկարծ
 դադրեցաւ , և թէպէտ նոյն նաւաս-
 տեաց մէջ կային նաւական ուսում-
 նարանէ ելնող երիտասարդներ , ո-
 ռոնք ձեռքերնին առած նաւուղղու-
 թեան վերաբերեալ գիրքերն ու հը-
 բահանքները , կ'աշխատէին այն ան-
 խօս ու անհոգի գործիքներով նաւը
 քայլեցընել , և մէկ երկու օրուան
 մէջ Միջերկրական ծովուն երեսէն
 ատլանտեան ու խաղաղական ովկիա-
 նոսներուն անձիր ու անձայր ընդար-
 ձակ տարածութեան վերայ միւս նա-
 ւերուն հետ մրցելու ելնել , տեսան
 ղիւրենք անկարողութեան մէջ : Բայց
 երբէք չհամոզուեցան և կամ հա-
 մոզուիլ չէին ուղեր , թէ գիտութի
 ու արուեստ մի առանց փորձառու-

թեան անդոր և անպիտան գիրք են ,
 որքան մեծ աստիճանի ալ ըլլայ ա-
 նոնց յարգն ու վարկումը : Այս ան-
 տեսնելի անյաջողութենէն իրար-
 անցում մի ինկու նաւաստեաց մէջ ,
 կարծիքներն սկսան մէկմէկու ընդ-
 հարկանիլ , մէկը այս ինչ , միւսը այն
 ինչ պատճառը մէջ կը բերէր նաւուն
 անշարժութեանը : Այլ թէպէտ շատ
 կարծիքներու մէջ իրարու անհամա-
 միտ էին մեր դպրոցականները , սա-
 կայն ամէնքը միաբան ընդունած էին
 թէ առանց առաջմեկ փորձառու-
 թիւն ունենալու նաւուղղութեան
 արհեստին մէջ , լոկ տեսական գիտու-
 թեամբ և հմտութեամբ կարելի չէ
 նաւը քայլեցընել և իւր նպատակին
 հասցընել անվնաս :

Այլ բերուած պատճառներուն
 մէջ գլխաւորներն էին մէկ մի կար-
 ծեաց տարազուգութիւնը , երկրորդ-
 շոգիին պակասութիւնը , և տարալ
 պատճառ էր անշուշտ նիւթին պա-
 կասութիւնը : Այն նիւթը կամ ա-
 ծուխն ինքնին առանց շոգիի , և ոչ
 շոգին դարձեալ առանց համամտու-
 թեան կարծեաց կրնայ շարժիլ և
 ուղղել նաւը դէպ ի իւր փափագած
 նպատակը : Իսկ գլխաւոր պաշտօնա-
 կալք նաւին , որոնք սիրան ի խոց հրա-
 ժարած էին , ոչ կարծիք կը յայտնե-
 ին և ոչ իրենց փորձառու հմտու-
 թիւնը կը շնորհէին իբրու գործակից
 դպրոցական նաւաստեաց ճգանցը ,
 դիտնալով որ այն հմտութիւնները հին
 գլխոյ արդիւնք է , որոնք ինչպէս կը
 կարծէին դպրոցականք , իրենց տեսա-
 կան և մեթոտական գիտութեանց
 հետ բոլորովին հակոտնեաց էին :
 Յուզմունքն երթալով կը սաստիկա-
 նայր նաւուն մէջ , որ բաւական ժա-
 մանակ ալ նաւագնացութենէն և
 առեւտրական շահատակութիւննե-

բէ դադրած ըլլալով, իւր ներքին հարստութիւնն և դրամագլուխն ալ սպառած և կամ սպառելու վերայ էր: Այն միջոցներն էր, հին աւուրց ծերունիին մէկը, գլուխը քափու չին անցուցած ձմեռուան սաստիկութիւն պատճառաւ, քաշուեր էր նաւուն մէկ առանձին խորշը, ու անոր ներկայ վիճակին վերայոք ինքն ալ իւր խորհրդոցը մէջ կը յուզէր ու կը ծփէր, և իւր փրկաբեր խրատներն ու հրահանգները չէր համարձակեր հազորդելու նաւուն մերձակայ ալէկոծուի ներէ ազատելու միջոցներուն վերայ, վասն զի կը տեսնէր ակն յանդիման՝ որ ժամանակ ժամանակ նաւաստիներուն ձեռքը սեւ ու ճերմակ թերթեր կը պարտին, ու կարդացողը մէկ մի այս գին և մէկ մի այն գին բարկութեամբ կը վազէ, և ասով աւելի կը զորանայր յուզմունքը, և կարծես թէ ալիքներն ալ զայն տեսնելով կ'ըսկսէին իրենք ալ փրփրալ և չորս դիէն նաւուն մէջ հոսելու ճիգընել: Տեսաւ ձերունին սեւազգեստ ու սիրտը չհանդարտեց, և որովհետեւ իւր նուազ ու կերկերեալ ձայնը չէր հասներ անոնց ականջը, առաւ ձեռքը եղէգն ու մագաղաթեայ թերթ մի, զոր իւր քովը գրտնուած հին ձեռագրի մը մէջէն խլեց, ու սկսաւ գրել աւելի դառն տրտունքներով քան թէ մեղանալ՝ յետագայ սողերը. « Արդիք ժողովը դեան իմոյ, կը տեսնեմ՝ զձեզ յեզր հասեալ մտալուտ վտանգի. բացէք զաչս մտաց ձեր և տեսէք կորուստը նաւուդ, որոյ մէջ կը գտնուիք դուք և բովանդակ ժողովուրդ մի: Դուք որ այս նաւուն փրկութեանը և նոր դրութիւն մի անոր աւելի շարժում մի տալու կը փափագիք, գովելի է ձեր այդ փափագը. բայց աւելի գովութե

արժանի կ'ըլլայ՝ թէ որ գիտութեան հետ մէկտեղ յարգէք փորձառութիւնն ալ: Աստարեալ դպրոց որ և է ուսմանց և արուեստից՝ փորձն է, որ շատ անգամ գերազանցած է քան զնոյն իսկ գիտութիւնը: Բայց որովհետեւ գիտութիւնն ալ, որ նոր դարուս հոգին է, ամենահարկաւոր է նոյն իսկ փորձառութեան մէջ ալ. և դարձեալ, որովհետեւ ձեր նաւը նոր մեթոտով մի քայլեցրնելու համար՝ շոգիին ուժը դուք ալ ընտրած էք, ասպառ ընմն ձեր գովելի նպատակին հասնելու համար, թէպէտ և ձեր ընդունած գրաւոր հրահանգներուն կանոնաց հակառակ ըլլայ, թողուցէք նաւին կառավարութիւնը այն երիտասարդաց ձեռք, որոնք ունին թէ հայրենական փորձառութիւն, թէ գիտութիւն և թէ առաւել եւս մեքենաներուն շարժում տուող նիւթ, որ ձեր իսկ մէջէն ոմանց կարծեաց համեմատ՝ նաւին շարժմանն և սրբութեաց քայլելուն սկզբնական պատճառըն է: Փորձառութիւն, գիտութիւն, և նիւթ, երեք յատկութիւն ըստ իս՝ առանց որոյ չեն կրնար որ և է շոգենաւեր անվտանգ հասնելու իրենց նպատակին: Ընդունեցէք իմ այս փրկաբեր խորհուրդս, գէթ քիչ մի ժամանակի համար, մինչեւ որ նաւագոնէ իւր առջի հասարակ ընթացքը դանէ, և արդի նաւաստեաց մէջ յառաջանան փորձառու անձինք, որոնք ոչ թէ մասնաւոր օգտի համար աշխատին ընդունած նոր սկզբունքներն յառաջ քայլեցրնել, այլ ընդհանուրին շահուն և պատուոյն համար: Այս իւր անդրանիկ խրատները տուելով հինաւուրց ձերունին մագաղաթին վերայ, ու գալարելով զայն թողուց նաւուն տեսարանին վերայ, և հարաւային արեւելեան հովը փը

չելով՝ գլորեց տարաւ զայն և ձգեց նաւատեաց խումբին մէջ : Սակայն յայտնի չէ տակաւին , թէ ինչ ազդեցութիւն ըրաւ ձերուներին իմաստուն խօսքերը անոնց սգւոյն ու սրտին վերայ :

Աշար Բարոյականութիւն :

(Տես էրես 9) :

Սոյն խնդրոյս , որովհետեւ առ այժմ մեր ազգին նկատմամբ այնչափ կարեւորութիւն մի չունի , բայց կրնայ ըլլայ ժամանակ մի , որ մի որ խիստ հեռու չէ , այնպիսի խնդիրներ յուզուին , եթէ իրօք արդէն սկըսեալ չեն , վասն որոյ մեք արդէն կարեւորութիւն տալով սոյն խնդրոյս , շարունակեմք երկրորդել մէջ բերելով երկու տարակարծիք գիտնականաց դասուն առարկութիւնները , որոնք կրնան միանգամայն օրինակ լինել մեր ազգի բանասիրաց՝ իմաստուն և օրինաւոր վիճաբանութեան :

Սիւրբ լրագիրը ուզելով պատմութեամբ մի հաստատել իւր կարծիքը , մէջ կը բերէ գաղղիական աշխարհիկ դպրոցի մի պարզեւարաշխութեան հանդիսի ժամանակ աշակերտի մի տուած պատասխանը : Էջի շեալ պատանին , կ'ըսէ , որ ազատ խորհող անձի մի զաւակ էր , աստիճանին վերայ ելաւ , որ իւր մէկ տարուան միջոցին մէջ գրած դասերուն օրինաւորութեանը համար բարոյական և կրօնական ուսմանց վերաբերեալ ընծայագիրքն ու պսակը ընդունի : Իայց գիտնալ պէտք է նախ , որ ըստ պատմութեան Սիւրբ տղան ամենեւին կրօնի մի չէր հետեւէր իւր հօրը նման , ոչ ըստ հռոմէական և ոչ ըստ

բողոքական ծիսից մկրտեալ էր , և ոչ թղթատեալ էր ըստ Հրէից : Վասն որոյ երբ դպրոցի կառավարիչն իւր աջ կողմը նստող հռոմէական քահանային ուղեց տալ գիրքն ու պսակը , որ իւր ձեռօքը պսակէ զպատանին , նա չճանչնալով զինքը՝ բողոքական եղած պիտի ըլլոյ ըսոյց . բայց երբ վերանորոգեալ եկեղեցւոյ պաշտօնեայն ալ , որ կառավարչին ձախ կողմը նստած էր , չճանչցաւ զաշակերտը , այն ատեն դէպ ի տղան դառնալով կառավարիչը , Իսրայէլացի՝ ես ուրեմն դուն , հարցուց անոր : — Այլ , Տէր , պատասխանեց տղայն : — Այլ ո՞վ սորվեցուց քեզ բարոյական ուսմանը : — Իմ հայրս , պատասխանեց : — Աղէկ ուրեմն , ազատ , իմ կողմես սիրալիք բարեւներ ընես հօրդ , ըսոյց , ու ինքն իւր ձեռօքը պսակեց զնա :

Այս պարզ ու ազայական բնութանը մէջ բերելով՝ սա կը հետեւցընէ Սիւրբ , թէ մարդ ստանց որ և է կրօնի կրնոյ բարոյականութիւն ստանալ , Սակայն առանց պատասխանելոյ չթողուց զինքը կղերական խումբը , ու վիճաբանութիւն մի է բացուեցաւ , ինչպէս ըսինք , երկու տարազոյց վարդապետութեանց մէջ :

«Ասոնց դիտաւորութիւնն է , կ'ըսէ ուրիշ բարեպաշտ գրագետ մի , հաստատել թէ բարոյականութիւնն ինքնագոյ է , մարդոյս իշխանական միտքը կամ իմացականութիւնն է անոր սահման ու պատուէրներ տուողը , և թէ ամենեւին մէկ կերպով մի գերազանց աստիճանի վարդապետական օրէնքի մի հետ կապակցութիւն չունի . միով բանիւ ազատ բառ մի է Իսրայականութիւն ըսածնիս : Որմէ՞ ազատ , ինչ բանէ ազատ : Ասոր վերայ բան մի չեն յայտներ , այլ այս է միայն ըսածնին , թէ Աստուծոյ դա-